

# ՀԱՅԱՍՏԱՆ

## ԿԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՀԱՐԱՐԱՐԵՐ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ  
ԱՌԵՆԻՆ ՏԵՂԵԱՑՈՒԹԵԱՆ, ՀԱՐԱՐԵՐ  
ԶԵԽԱՎԱՆ, ՎԵՀԱՄԱՆԿԹԵԱՆ  
ԿԱՆԱԳԻ ՀԱՐՑԵՐՈՒ և ԱՇԽԱՐՀԻՆ ԿՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 42



ՅՈՒՆԻՍԱՄՆԵՐ ՈՒՆԻՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐՑԵՄԻՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ  
ՕՐԻՈՐԴ ԶԱԹԵԼ ԶԱՐԱՐԵԱՆ  
ՕՐԻՈՐԴ ԷԼԻԶ ՔԵՐՈԲԵԱՆ  
ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ  
ՕՐԻՈՐԴ ԱՐԱՐՈՒ ԽԱՐՏԵԱՆԵԱՆ  
ՕՐԻՈՐԴ ՔԻՆՈՏԻՆ ՄԵԼԻՔԵԱՆ

66

ՀԱՅԿԱՆԱՅՑ ՄԵԼՈՅ

Գին 40 փարս

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊԱՐԱԳԱՅԻՆ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ :

ԳԱՐԱՎԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսիայ 27 դրուշ:

ԱՐՏԱՀՈՎՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 Գրանք

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի՛ միայն՝

{زاغیک غزنیہ سی}

در علیه ده غلطده قو رشونل خاننده نو مر و ۷

ԵԱԲԱԹԱԹԵՐԹ ՀՅԱՂԻԿ

Կ. Պոլիս, Հայաթիա, Գուրշունյու խան, թիւ 7

## JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N° 7.

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՑԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻԿԹՈՅ

## ՃԱԼՃԵՎԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵՎԱՆ

ՀԱՅՐԱՅԹԻՉ ԿԱՑՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսէի Զարքիէ նատէսէսի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր զիներով  
ծախող հանրած ալօթ այս հին Վաճառառառունը եւրոպական առաջ-  
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնոր-  
հիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և  
ոժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ  
կերպառներ, աթլազ, թաւիչ, թաւթա, ուկեզօծ ու արծաթեայ  
գուտ ու անզուտ թելեր (իսաս եւ խամ սրբմա), ճերմակեղէնի հա-  
մար ընտիր պոստէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաներ,  
ճեմմակաբթան, գաղղիական ընտիր շապիկի կերպասներ, բիքէ-  
ներ, պոնաւոր պաթիսներ եւայն եւալին:

կ. Պոլսոյ եւ Գաւառաց դպրոցական հաստատութեանց համար  
մասնաւոր դեղէ կ'ըլլալ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ տաեղնագործի  
աջարիչ մրց 25—25

# ՅԱՀԱԿ

## Ե Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

(626) Ժ.Բ. ՏԱՐԻ - ԹԻՒ 42

22 ՅՈՒՆԻՍ 1906

### ԳԱԻԱՌԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Դ.

ԳԱԻԱՌԱՅԻՆ ՀԱՅՈՒՀԻՆ՝ ՇԱՀԻ Ա.ՍՊԱՐԵԶԻՆ ՄԷջ

Կրօնեքու վսեմտգյնն և  
աղխատուք ետն կրօնք:



“Եջ, դաւառներուն մէջ ալ ֆէմլնիդմ... սիմալի ըսեն  
հիմա Ծաղիկի ազն. ընթերցողուհիները, կարդալով  
խորագիրը, որուն տակ «Նամականի»իս այս մասը  
կը բանամ՝ քչիկ մըն ալ աշխատութեան, վաստակի  
եւ շահի ասպարէզին մէջ փնտուելու համար դաւառացի հայուհին,  
որ դարերէ ի վեր իր քրտինքը չէ ինայած ա'յն տմէն պարագա-  
ներուն մէջ, ուր իր աշխատութեան պէտքը տեսնուած է: Անոնք,  
որ գեղեցիկ սեռին մէջ փափկութիւն, քնքութիւն և չնորհք  
միայն տեսնելու վարդուած են և կամ կը սիրեն տեսնել, թող  
անգամ մը գէթ այցելեն դաւառները և տեսնեն թէ հայուհին,  
այս տկար սեռին վերաբերող Հայ կինը, հարսը կամ աղջիկը,  
ո՞րպիսի տաժանքով, չարքաշութիւնով և օրինակելի համբերա-  
տարութիւնով մը կը բանի, կը տատի, կը յոդնի չարաչար եւ  
յաճախ կ'ամրեցնէ ամբողջ ընտանիքներ: Գաւառատցի հայուհին  
աշխատութեան զիւցազն է մեծ մասով, որոն համար ծուլութիւն,  
մեղկութիւն ու պղերգութիւն գոյութիւն չունին: Ինք չարաչար

կ'աշխատի թէ՛ տան մէջ և թէ՛ տունէն զորս՝ իր բազուկներուն  
և՛ մկաններուն ուժով սուրզելու հայութական կեանք մը,  
գոնէ՛ իրեն ։ ի՛ր անձին այլ և այլ պէտքերոն յատակ, հեռի՛ բո-  
լորովին ա՛յն նրբակաղմ հայուհիներու ափապարհերէն որոնք գաւա-  
ռական միջավայրերէ զորս քաղաքարդիչուած աշխարհի տիկինին  
կոմ օրիորդին թայլ կեանքը կ'անցընեն՝ ներկայացնելով յաւիտե-  
նական սիրուն զուպրիկներ, որոնք անկարգ են զործի կեանքին:

Զեմ կարծեր թէ որ և է ցեղի պատկանող զեղեցիկ ուռ այս-  
չափ կտպուած ըլլայ աշխատաւթեան, որչափ հայուհին, և կամ  
վերջուղիս եթէ գանահն խոկ ժողովուրիներ, որոնց իգական սեռը  
աշխատաւ որ վիճուկ մը ներկայացնէ, սակայն և այնպէս առաւե-  
լութիւնը հայուհին կը մնայ ա՛յն պատճուռի մանաւանդ որ հա-  
յուհին աշխատաւթիւնը չի կայանար, միմիայն անական զրա-  
զումներու մէջ, այլ՝ չահի տապարէզին, վատակաւորութեան  
սահմանին մէջ։ Կը զարմանայ մարդ երեկին թէ ի՞նչպէս գաւա-  
ռացի հարս մը, տիկին ՛ը կամ ազջիկ մը կը համարի թէ մնարա-  
րութիւն և թէ չահարեր աշխատաւթիւններու։ Պէտք է գիտնալ  
թէ գտաւային տառներու մէջ աշխատաւթիւններու։ Այս է գիտնալ  
է և ապասնիի զրութիւնը չառ հազուագէսլ է, ան ոլ բացար-  
ձակասիս հարուստներուն միայն արտմազլրի։ Ա. մէն գաւառաւ-  
ցուհիներ իրենց տան սպասուհին և տէրն են միանգամայն։ Իրենք  
սիստի եփին, թափին, մաքրին, լուան, կարկան, աւշին և՛ ի-  
րենց էրիկարուց խզմերը կատարեն։ Եթէ երկրագործ ընտանիք  
մ'է, հայուհին որէոք է մասնակցի զաշտային աշխատաւթիւններու,  
քաղէ, կամնէ, պարտէզներու հոգ տանի, պանիրի, խոզի և՛ այլ  
ուտելիքներու պատրաստութիւն աշխատի։ Մինչդեռ գաւառացի  
հայուհին այս բազմաւուսուկ զրազումներուն բազգատմամբ, ի՞նչ  
ունի քաղաքակրթուած միջավայրերու մէջ ապրող հայուհին։ Ու-  
չի՞նչ, չառ չառ անական աշխատաւթիւն մը, ան ալ խստ պակաս  
և՛ թե՛մեւ գաւառացիին զործերէն։ Սկիզբէն ի վեր այս պայ-  
մաններուն մէջ առաջ եկող և ասպրոց իգական սերունդ մը, միա-  
սին հաշուելավ անշուշտ մըջավայրին պահստանչումները, բնականա-  
րար պիտի ըլլար աշխատասէր, ուժեղ, չարքաշ և բամիբուն։  
Եւ հայուհին անա այդ բոլոր տոկուն տարբերը միացուցծ է իր  
վրայ՝ իր ժող մարմնաւորելու համար զրական օժանդակ ընկերը / թ  
ամուսինին։

Քաղաքակրթ կեղբաններու մէջ ապրող հայուհին միշտ պա-  
հանչիս կերպով կը վերաբերի իր ամուսինն հանգէպ, ի՞նչպէս  
կ'եւմուի այն բոլոր ուսումնասիրութիւններէն, որոնք անոր կեանքը  
կը յատկուեն, առանց պահ մը ն'կատի ունենալու իրմանց էրկան

նիւթական վիճակը, որ թերեւս ձեռնառու չ'ըլլայ աւելորդ ծախութերու: Անոնք —որոնց մէջ է հարկաւորաբար մայրաքաղաքին հայույն ալ (միշտ բացառութիւնները մէկդի), —միշտ չեն հետաքրքրուած իրենց էրիկներուն նիւթական վիճակովն ու առեւտրական գործառնութիւններով: Իրենց համար կարեւողութիւնն չունի բնաւ թէ գործերը ի՞նչպէս են, յաջող թէ անյաջող, և թէ ո՛րչափ գժուար է հիմակուան վաստակի՝ անսեսական և առեւտրական հեւ ի հեւ մրցումին հետեւանքով: Իրենք չեն ուզեր խմանալ և հասկնալ թէ արդեօք իրենց էրիկը, որ իրիկուան չուկայէն առն կը դառնաց, կրցած է օրապահին մը հայժայթել: Սակայն գաւառացի հայուհին շարունակ ուզուակի կամ անուզզակի միջոցներով կը ջանաց քննել իր էրկան նիւթական վիճակը, առեւտրական գործառնութիւններուն ունեցած յաջող կամ անյաջող հանդամանքը, որպէս զի անոր համեմատ ուզզէ իր առանին անտեսութիւնը: Ամէնէն ճոխ և առատ շահն ալ գարձեալ կը դադրի ամէն կարօտութիւնն գարմանելէ, երբ խնայողութիւնն ու շափաւորութիւնը տանը տանտիկինին ամբողջ մասածութեան առարկան և նշանակէտը չըլլար: Շոայլ տանտիկինի մը տնտեսութիւնը ո՛չ միայն անզօր կը դարձնէ իրենց ցոյց տուած ծախքերուն հափացութիւնը, այլ և անզզալաբար անկումի կ'առաջնորդէ նոյն խալ ամէնէն յաջող տանեւտրական գործը: Եւ գաւառացի հայուհին ամէն բանէ առաջ ինայող և շափաւոր է, ինչ որ ատէնէն մեծ առաքինութիւնը կարելի է համարել գեղեցիկ սեւին համար, թէեւ գաւառներու մէջ հակառակ պատկերներ ցոյց տուող շոայլ բացառութիւններ ալ գոյութիւն ունենան, իբրև բացառութիւն: Հայուհին գաւառներու մէջ ինքզինքը երբեք օտար մը չի համարել, նոյն տան առեւտրական շահերուն, որոնք իրն ալ են ապահովաբար և ամէն ջանք չի խնայեր որպէս զի ինք ալ կարող ըլլայ օդտակար աշխատութիւնն մը ունենալ այրերու առեւտրական գործերուն մէջ: Այնչափ խղճամիտ է նէ, որ, եթէ պատշաճութեան բոլորովին հակառակ չըլլար, չպիտի վարանէր շուկան խալ անձովին երթալու և առուտարի ու գործի նայելու: Նէ իր էրկան կամ տան այրերու գէմքէն անզամ կրնայ գուշակել թէ նիւթապէս ի՞նչ վիճակի մէջ են անոնք և կամ ի՞նչ արամագրութիւններու տակ կը դանուին: Եւ որովհետեւ գործնական միխթարութիւնն մը տալու կարողութենէն զուրկ կը զգան ինքզինքնին, ուստի ինքնին կը խորհին և կը ծրագրեն իրենց ընելիքը ինայողութիւնը առելցնելու եւ ծախքերը պակսեցնելու:

Եւ ուկայն գաւառացի հայուհին անտեսազիտութիւնն ու խնայասիլութիւնը չեն որ զինքը չահի և վաստակաւոր աշխատութեան ասպարէզը հանած կը համարուին: Անոր այս զեղեցիկ

յառակութիւնները առպաքէն օժանդակներ են շահի ասսղարէզին մէջ, մինչդես անդին գաւառացի՝ հայուհին ձիշդ շահի ասսղարէզին մէջն է։ Գաւառներու մէջ կիններու և աղջիկներու դործ հայթայթող արհեստներ կան և արուեստներ, որոնք էրիկ մարդերու հակողութեան ներքու ըլլալով հանդերձ կիններու յատուկ են։ Այս արհեստներն ու արուեստները, որոնք շատ մեծ դործ կը հայթայթեն, գաւառացի՝ հայուհին ձեռքն են լնդհանրապէս։ Ոստայնանկութիւնը, դորդաշխութիւնը, կապերատագործութիւնը, ձեռագործները, դու լողայաշինութիւնը և ասոնց հետ յարաբերութիւն ունեցող ուրիշ շատ մը զբաղումներ գաւառացիի հայուհիին ահագին շահ մը կ'ընձեռն։ Այս միշտվայրերուն մէջ, ուր այս արուեստները կան, հայուհինները միշտ զէշ աղէկ դործ ունին, հոգ չէ թէ երբեմն իրենց սակաղինն ու աւորչէքը բարձրացում կամ անկում կրեն ասպրանքներու զիններուն ելեւէջներուն հետեւանքով։ Եւ գաւառներու մէջ ալ քիչ քաղաքներ միայն զուրկ են կիններու կոմ աղջիկներու շահաբեր այս գործերէն։ Մեծէն մինչեւ պատիկը իրենց առանձին կոմ յարմար զբաղումներն ու դործերը կրնան գտնել վերը նշանակու ած արուեստներու ու արհեստներուն եւ անոնց յարակից բաղմատուակ գործերուն մէջ։ Օրինակի համար, մամնաւորելով միմիայն ստայնանկութիւնը, կը տեսմենք որ բաղմաթիւ ճիւղերու բամնուած է անիկա։ Դործուածներու տեսակներու զանազանութիւնն զատ, որոնք աշխատելու արամագրութիւն ունեցող ամէն հասակի հայուհիններու յարմարագոյն ճիւղերն ունին, անդին կամ տակաւին այդ մըշտուր(1) ներու ասպ(2)երը պատրաստողները, զանոնք ասպերէն վար քաշողները, առէչ(3) լիցնողները, մասուրա(4) պատրաստողները և այլն, որոնք բոլորն ալ կիններ են և կամ աղջիկներ։ Այս կերպով տհաւասիկ գաւառներու մէջ հայուհիններու շատ մեծ աշխատութիւն կայ, որ ստայնանկութեան և այլ ձեռահիւստկան դործերու շուրջը կը գառնայ, օրական Նէն մինչեւ 4-5 զրուշ աւորչէք ձգելով իրենց՝ առեւորական ընդհանուր գործերու ընթացքին համաձայն։ Իրենց այս շահուաները սակայն պարապը չեն վատներ երբեք գաւառացի հայուհիններ, վասն զի իրենք ալ շահի ասպարէզին մէջ ըլլալով

(1) Մըշտուր = Գործուելիք սպրանքին թելերու կանոնաւորապէս շարուած և պատրաստուած զանգուածը։

(2) Ասպ = Դիմացկուն թելէ պատրաստուած ցանց մը, որոն մէջէն կ'անցըրնեն մըշտուր թելերը՝ մէկիկ մէկիկ։

(3) Առէչ = Մըշտուրներ պատրաստուելու համար մանածները խոչոր ճախարակներու վրայ առնուիլը։

(4) Մասուրա = Գործուելիք մըշտուր մէջ նետուելիք թելին պղամիկ ողտիկ գլանները, որոնց վրայ մանած կը փաթթին։

եւ վերահասու ըլլալով բովանդակ դժուարութեամով դրամ շահելուն, չպիտի կրնային ի հարկէ աջ ու ձախ չռայրելու: Զափազանցութիւն թող չնամարտի, եթէ ըսեմ որ, կա՞ն նոյն խակ սակաւաթիւ տուներ, որոնց մէջ միայն կիներն են շահողները, և այրերը՝ անոնց շահովը կ'ապրին: Շատ մը այրիներ, որոնք իրենց էրիկը կորանցնելու դժրագլութիւնն ունեցած են, իրենց այս գործերով և շահերով տուն կ'ապրեցնեն և իրենց զաւակները կը մեծցնին՝ յաճախ գոհացուցիչ կերպով, թէեւ չողակին ալ երբեմն բաղմանդամ տուներ, որոնց չկարենայ հասնիլ տանը տիկինը: Ու գիտնալ պէտք է որ այս աշխատութիւնները բոլորը կ'ըլլան՝ տնական գործերուն և աշխատութիւններուն հետ: Աղքատ և միջակորեար տուներու մէջ, ուր հայուհիներ շահով կ'աշխատին, յաճախ էրիկ մարդիկ բան մը չեն սովասեր կիներէն, որոնք իրենց զգեստեղէնները և այլ անձնական պէտքերը կը հոգան, այս կերպով իրենց էրիկ մարդիկն ազատելով իրենց մասին տեղի ունենալիք լաթի, զարգեղնի և այլ ծախքերէն: Աղջիկներ իրենց օժիտը կը պատրաստեն իրենց աշխատութիւններով, որով ամուսնութեան ատեն վիզերնին ծուռ չի մնար: Գաւառացի հայուհիներու այս աշխատութիւնը միայն ոստայնանկութեան չուրջը չկայանար, ինչոքս տեսնուեցաւ, որովհետեւ գորգագործութիւն, կապերտաշինութիւն եւ այլն ալ ունին իրենց առաւելութիւնները՝ շահի տեսակէտով: Կը մնայ միայն աշխատիլ, և արդէն գաւառացի հայուհին աշխատաէր է ինքնին: Պարապ կին մը կամ աղջիկ մը չես տեսներ որ և է ժամանակ, ամէնքն ալ կ'աշխատին, կը գործեն, կը հիւսեն, կը կարեն, կը կարկտեն և այլն: Գաւառներու մէջ, յաճախ կարելի է նշմարել որ տուներու առջեւ, ամառուան մէջ, հաւաքուած կիներ և աղջիկներ՝ մէջ մէկ գործ և զբաղում ունին իրենց ձեռքն անպատճառ: Մայրաքաղաքի, ծովեղերքներու և կամ զարգացած միջավայրերու հայուհին կարելի չէ՝ որ այս տոկունութիւնները ցոյց տայ՝ այսչափ մեծամեծ աշխատութիւններու մէջ:

Անա այսպէս կը տեսնուի որ գաւառացի հայուհին ընդունակ է աշխատութեան, արուեստագործութեան և միեւնոյն տակն շահելու: Բայց այս շահն ու աշխատութիւնը նոյն խակ, մորակուած նիւթական աննախանձելի վիճակէ մը, մեծագոյն արգելքներ մը եղած են գաւառացի հայուհին՝ ուսան և կրթութեան մէջ առաջանաւլու, որովհետեւ հայուհին գաւառներու մէջ երդ բուժկան չափահատ կ'ըլլաց, 13-14 տարեկոմն՝ արդէն դպրոց չկրնար երթեւեկել, և յետոյ քիչեր մինչեւ այդ տարիքը գտնէ վարժարան կը յաճախեն: Քիչ մը աշխատելու կարող եղածին պէս ծնողքներ կը քաշեն, կը հանեն դպրոցէն՝ որպէս զի տունը գործէ, հիւսէ, աշխատի, շահի

եւ այդպէսով ընտանիքին ապրուստին օժանդակէ իր կարողութեան չափով։ Սյս հաշիւով ուրեմն հարուստ ծնողներու զաւակներուն կը մնար վարդարանական ընթացքը շարունակել, սակայն յայտնի է որ, ամէն տեղ հարուստ զասակարգը պէտք եղածին չափ չկրնար գնահատել դաստիարակութեան օգտակարութիւնը, այն գերազանց պատճառով որ գրամը ամէն ինչ է արդէն իրենց համար, և իրենց վնասուելիքն ալ հարուստ փեսացու մըն է, որ պէտք չունի իրենց աղջկան ուսումը վնասուելու։

Գաւառացի հայուհին շահաւոր աշխատութիւնը թէեւ մեծ արդիւնք մը առաջ չըերէ, բայց և այնպէս դարձեալ շատ մեծ օրհնութիւն մը եղած է գաւառացի այրերուն համար, որոնք ընդհանուր առումով աղջքատիկ են և հետեւաբար կը կարօտին օժանդակութեան։ Հիմա թերեւա աղնիւ ընթերցողունիներ արհամարհն գաւառացի աղջկան մը կամ կնոջ մը առած 1, 2 կամ 3 զրուշ օրականը, բայց նկատի ունենալով գաւառի դիւրակեցութեան բազգաստութիւնը՝ ծովելերքներու կամ մայրաքաղաքին հետ, դիւրին կ'ըլլայ մակաբերել թէ մեծագոյն բարիքն է ատիկա գաւառացիներուն համար, որովհետեւ գէթ իրենց կիներուն եւ աղջիկներուն անձնական ծախքերէն ազատ կ'ըլլան, և ապա, ընտանեկան դժբաղդութիւնները կան, որոնց մէջ, այս կերպով գաւառացի հայուհին չպիտի անձրկի, մինչդեռ ուրիշ կերպով պատրաստուած գեղեցիկ սեռ մը պիտի վհատի իսկոյն և շուարի, մոռնալով իր փեղոյրն ու զաշնակահարութիւնը, որոնք չեն կրնար դժբաղդութիւն մը գարմանել։ Եւ եթէ գաւառացի հայուհին այս գործնական ոգիին ընկերանար ուսումն ու դաստիարակութիւնը, այն ատեն միտին շատ պայծառ պիտի ըլլար գաւառացի հայուհին ապագան, որ հիմակ նիւթականին մէջ կը խեղդուի։

7. Գաւառիսար

ԱՐՏԵՄԻՍ ՄԵԼՔՈՆԵԱՆ

### ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Վիեննական, Մխիթարեանց վարժարանի (Բանկառլթի) վկայականաց բաշխման հանդէսը տեղի կ'ունենայ այսօր կէս օրէ վերջ, ժամը 2<sup>½</sup>/2ին (Ը. Ե.), նոյն հասաւասութեան ընդարձակ պարտէզին մէջ, ճոխ յայտագրով մը, ինչպէս սովոր են ընկել ամէն տարի։

Քերթ Անարատ Յզութեան՝ Օրիորդաց վարժարանին ալ (Բանկառլթի) վկայականաց բաշխման հանդէսը տեղի պիտի ունենայ վաղը, որբաժ, կէս օրէն վերջ, ժամը 2<sup>½</sup>/2ին (Ը. Ե.), Մխիթարեան Հարց վանասան պարտէզին մէջ, նոյնպէս ճոխ յայտագրով մը։

## ԱԶԳԵՏԻՉ Կ'ԱՌՈՒՆ

ՅԻՇԱՏԱԿԻՆ ԱՅՆ ՔՐՈՉՍ, ՈՐ  
ԵՐԿՈՒ ԾԱՐԻ ՄԻԱՅՆ ԺԴՏԵՑՊԻ  
ԿԵԱՆՔԻՆ.

Տարիները շինեցին յուր ովկաններ,  
Որնեց յիմար աղիներեն կօրօնուիմ դեռ:  
Ուկի հիւսին մէջ մայրիկին յորդ մազերուն,  
Թախծութիւնը արծար քելով դրաւ իր բոյն:

Երիծանները զիտէս յանի շշան ըրին,  
Հայրիկն անզամ մոոցաւ իրեն երգերը հին.  
Կեանին քեռը դրաւ զանի կորամամակ:  
Ես աղ ըստս ձանձրոյթի ժայռ մըն եմ համակ:

Վիշտեր՝ իրենց բոյնը տուին մեր երակին,  
Խանդեր դրին հրին հրիններ մեր հեզ կրակին,  
Ուրեր ծնան. սկրեր մեռան համբարբարան,  
Կիրտեր, տենչեր մեզ այրեցին անյազաբար:

Անխոցելի լեռ մը՝ կանզնած սեւ մշուշէ,  
Կը զատ ժեզ, մեր սիրայիր վարդի փուշէ  
Պատկի մը տակ քաղելով լ'ն ժուու և  
Թէ տասուն մէջ չեն զիտեր փոսիկդ ո՞ւր և:

Յասմկախիս, լեշակաբոյր մարմնեղ հիմա  
Ոչ ափ մը հող, ոչ մէկ հիւլե մեզ կը մնայ.  
Բայց վիհի մէջ ցոլարձակուող նշոյի պէս.  
Աչուկներդ յաւերծավառ կը յիշեմ ես:

Տարիներու պատկշները յոցած, ծակած,  
Աննեց զոյզ մը նիզակներ են հոգիամած,  
Մոռացօնի եւ մշուշի անդունդին մէջ  
Կարծես կապոյց պղտիկ ջաներ փողփողենէջ:

Անմոռուկի երկու շիրեր որ երկինին  
Մէկ ծուկնեն հեղուկացած կը բուեին,  
Եղնիկի լայն, զիրդ, քաշազեղ ու շատու  
Թարթիշներու յուրը կարած հոն հանզելու:

Յիշտակիդ պատկերն է այս յաւերժափառ,  
Որ Հոգիին կուտայ ինձի հաւատքը վառ,  
Փճացումիդ մնացորդը այս աննշան,  
Սուր խարան մը կ'ըլլայ կարծես Անմահութեան:

Աչերդ միշտ կ'ապրին, եւ յա՛ր պիտի ապրին,  
Թէ որ մոռնամ հայրիկին պէս, երգերս հին,  
Մայրիկին պէս՝ ոսկի հիւսիսի մէջ մազերուն  
Թախծուրիւնը արծար թեղով դնէ իր բոյն . . . :

ԱՐԱՔՍԻ ԽԱՐՏԵԱՉԵԱՆ

---

Սկիւտարի Ամերիկեան աղջկանց վարժարանի նախկին ընթացաւարտուհիներէն Or. էլիզ Կ. Քերոբեան դրկած է մեզ, ենյն հաստատութեան տեօրենուին Տր. Բէքրիի՛ այս տարուան ամավերջի հանդէսին մէջ, շրջանաւարտուհիներուն՝ անզիւրէն շեզուով ուղղած «Հուսկ Բանի» ին բարգմանութիւնը, զոր ստորեւ կը հրատարակենք:

«Ի՞նդրեցէք նախ գարբայութիւնն Աստուծոյ եւ զարդարութիւնն որս, եւ այդ ամենայն յաւելցի ձեզ» Մատթ. Զ. 33:

Այն նիւթը որուն վրայ պիտի խօսիմ ձեզի այսօր՝ բարձր եւ աղնիւ նազատակի մը զօրութիւնն է՝ կեանքի ձեւ տալու մէջ :

Բոլոր կեանքը ընտրութիւնն մըն է, և բոլոր մարդկայինն զարգացումը կը ներկայացնէ՝ յաջորդականն ընտրութիւններու շարք մը : Էն մեծ խելացութիւնն է գիտնալ թէ ի՞նչ բաներ պէտք է ընտրել, և դատելու ի՞նչ չափ պէտք է գործածել ընտրելի զանազան առարկաներու յարաբերական արժէքը որոշելու համար :

Մեզի այնպէս կ'երեւէ որ իբր թէ կարգ մը բաները ուրիշ բաներէն նախատեծար համարելու արտաքին ընտրութիւննը պատճառ կ'ըլլայ մէկու մը կեանքին յաջող կամ անյաջող ըլլալուն, այս է ինչ որ մարդիկ սովորաբար կը խորհին և յաճախ կը սորվեցնեն : Աշխարհի բաները մեր առջեւ պարզուած են և մենք պէտք է ընտրենք բարին և մերժինք չարը : Այս ժողովրդական գաղափարը հին այլաբանութեան մը մը մէջ կը լացատրուի : Այս այլաբանութիւնը կը նկարագրէ բարձր բլուր մը ուր պարզուած են կեանքի այլ եւ այլ հնարաւորութիւնները, բլուր մը ուր մարդիկ կ'ընան ստանալ ինչ որ իրենց էն փափաքելի է : Այս բլուրին վրայ դասա-

տորուած են այլ եւ այլ տեղեր, իրենց տեսակին համեմատ, բոլոր այն ընտրելի և փափաքելի առարկաները զորս կարելի է երեւակայել: Այլաբանութեան համեմատ բլուրին ստորոտը և ստորին զատիվայրերուն վրայ կան սեղաններ, որոնց վրայ ցուցադրուած են տեսակ տեսակ կերակուրներ և ըմպելիններ: Հեռուն կը տեսնենք նուագի և պարի գեղեցիկ պարտէղներ և դաշտեր ուր խազեր կարելի է խաղալ: Կան զատիվայրեր ուր նուրբ կերպամներ ցուցադրուած են և ուրկէ կարելի է ստանալ պճնազարդ աշխարհին վերջին նորաձեւութիւնները: Արդարեւ բլուրին այս մասին տեսարանները կը յիշեցնեն Ունայնութեան Տօնավաճառին նկարագրութիւններէն մէկը որ կը գանուի այն զարմանալի հին գիրքին մէջ՝ որուն վրայ նախագահ Ռուզվէլթ վերջերս ուշադրութիւն հրաւիրմց ընչասէրներուն ախարզելով:

Մեր այլաբանութեան մէջ անդին բլուրին այս մատէն, զոր Ունայնութեան Տօնավաճառ կրնանք կոչել, բոլորովին տարբեր աշխարհ մը կը տարածուի, գիտութեան պուրակներ կան, որոնց վրայ կը բարձրանան դարերու գիրքերովլը լեցուն հոյակապ մատենագարաններ: Այս պուրակներուն մէջ կան շատ ուսուցիչներ ուրնք կը փոխուին, սակայն ոմանք, որոնց խօսքերը երբեք չեն կրնար մեռնիլ, միշտ հօն են: Պղատոն նստած է նուիրական ձիթենիփ մը ներքեւ և գաղափարներու զօրութեան վրայ կը սորվեցնէ, Արիստոտէլ կը պտըտի, Սոկրատ կը խօսի, և Ֆարուխն կը գրէ ու կ'ուսանի, և Պրատոնինկ խօսատութեան հմայիչ խօսքեր կը խօսի: Բլուրին այս մասը զարդարուած է Փիսիդիասի և Փրոքսիլիթէսի ընակիր զործերովլը և Պէթօվէնի և Վակնէրի, Շօբէնի եւ Լիսթի նուադները օդին մէջ կը թուժուան: Լեռան վրայ աւելի բարձրը կայ վայր մը ուր քիչ մարդիկ կը յաճախեն: Կ'ըսուի թէ հոս աստուածները կը խօսին մարդոց: Հոս կուգան անսնք որոնք ամէնէն աւելի կը խորհին անդիի կեանքին վրայ: Հոս կը լսուի աղօթքի յարատեւ ձայնը, և շատ տաճարներու նուրբ պարոյրները կը բարձրանան խորհուրդները աւելի բարձր բաներու վերցնելու համար: Ումանք մինչեւ իսկ հոս կ'առանձնանան իրենց ամբողջ կեանքերը խոկումով և աղօթքով անցնելու համար, բոլորովին հրաժարելով իրենցմէ վար եղող լեռան զառիվայրերուն բազմազբազ կեանքին ամէն շահերէն: Արդարեւ այս վայրերէն մէկուն կոմ միւսին մէջ բնակողները ամնվատահութեամբ կը նային բլուրին միւս մասերուն մէջ գտնուող ընակիշներուն զրազումներուն եւ հաճոյքներուն վրայ: Այս այլաբանութեան մէջ արտայայտուած զրազումներուն և շահերուն այլ և այլ երեւոյթներուն գաղափարին համաձայն երիտասարդի մը կամ երիտասարդուհի մը հարցը-

նելիք բնական հարցումը պիտի ըլլայ, «հաճո՞յք, գիտութիւն կամ կրօ՞նք ընտրեմ իրը կեանքիս գլխաւոր նպատակը :»

Ասենոք, սակայն, աշխարհ եկաւ զարմանալի ուսուցիչ մը որ կարծ կեանքի մը միջոցին կարող եղաւ փոխել մարդոց բոլոր խորհուրդները : Հիւմնի խանութիւն մարդոց կեանքը ապրեցաւ շատ տարիներ : Կ'ուտէր և կը խմէր էն խոնարհ դասակարգին հետ եւ կը ճաշէր ու կ'ընթրէր հարուստներուն հետ, այնաէս որ ոմնաք կը կարծէին թէ լեռան ստորին զառիվայրերուն կը պատկանի, մեր այլաբանութեան համեմատ, և մինչեւ իսկ որկրամոլ և արբեցող կոչեցին զայն : Ուսեալ մարդոց հետ սակայն առառուածարանական, խմաստափրական և ընկերուդիտական հարցեր կը յուզէր, վասն զի անտարակոյս տեղեակ էր յանարէն և երրայեցերէն էն ընտիր զիրքերուն որոնք առատօրէն կը շրջարերուէին և աժան կը ծախուէին անոր ժամանակին մէջ : Գիտենք թէ գիտուն էր վասն զի կը յիշենք ապշութեամբ մարդոց ըրած սա հարցումը, «Ուստի՞ է ամա այս :»

Ասկէ զատ Աստուծոյ հետ կատարեալ հաղորդակցութեան բարձրացաւ, առանձին ազօթելով և աստուածային պաշտամունքի ներկայ գտնուելով սրբազն տաճարներու մէջ : Բալոր այս յարաբերութիւններուն մէջ շատերուն սէրը գրաւեց, զանոնք իրենց ախտերէն և մեղքերէն բժշկելով և անոնց սփոփանք ու հոգեկան ազատութիւն չնորհելով : Սակայն ոմանք ծուռ աչքով կը նայէին անոր : Զէին գիտեր թէ ուր տեղ տան անոր, վասն զի իր սորվեցուցածները բոլորովին նոր էին : Սորվեցուց թէ կեանքի մէջ մեզ շահագրգոռող բաները իրարմէ անջատ չեն և թէ ներքին ընտրութիւնն է որ կը շինէ կամ կ'աւրէ և ոչ թէ արտաքին ընտրութիւնը : Իր սորվեցուցածները այսպէս շատ տարօրինակ երեւցան անոնց՝ որոնք կեանքը իրարմէ անջատ մասերու բաժնուած կը նկատէին : «Միայն տաճարներուն մէջ չէ», ըստ, «ուր Աստուած կը գըտնուի :» Օրուան պարտականութիւնները ու հաճոյքները լեռան սոսրին զառիվայրերը չեն վատարեր զանոնք փնտուզները, ոչ ալ գիտութիւնը կը խուսափի անոնցմէ որոնք կ'ուզեն սուրբ ըլլալ . այլ «Ծանիջիք զձմարտութիւնն, և ծշմարտութիւնն ազատեսցէ զձեզ :» Աստուծոյ ստեղծած բոլոր բաները բարի են և ամէնուն համար են, սակայն արդարներուն և արդար չեղողներուն, գիտուններուն և տգէսներուն, կոյքերուն և տեսնելու կարող եղողներուն միջեւ եղած տարբերութիւնը անոնց մէջ գտնուող բանէ մը առաջ եկած տարբերութիւնն է : Ներքին արդարութիւնն է որ կը փառաւորէ ամէն զբաղում, և հոգեկան աղատութիւն առաջ կը բերէ այն պարագաներէն որոնք ուրիշ կերպով հոգեկան գերութիւն պիտի հա-

մարտւէին : Աստուծոյ Որդին և կա և ուրիշ մարդոց նման կ'ուտէր և կը խմէր, սակայն ներքին Աստուածային հոգին էր որ միշտ կ'ընտրէր աւելի բարձրը, և կը կարողացնէր զանիկա ճշմարտութեան մէջ ապրելու :

Մեր նիւթը, ուստի, կրնայ կոչուիլ հոգին զօրութիւնը մէկու մը կեանքին ձեւ տալու մէջ, մեր մէջ դանուող հոգին զօրութիւնը, որ կը խորհի և կը կամհնայ և կը ծրագրէ ընելու մեր կեանքերը ինչ որ կ'ուղենք որ ըլլան, և հետեւեալը Յիսուսի էն ընդարձակ խօսքերէն մէկն է, «Խնդրեցէք նախ զարքայութիւնն Աստուծոյ և զարդարութիւն նորա, և այդ ամենայն յաւելցի ձեզ :»

Այս՝ արտաքին ընտրութիւն մը չէ՝ նկարագրած բլուրիս վայրերէն մէկուն ընտրութեան համապատասխանող : Մէկ զբաղում մը ուրիշի մը նախընտրել չէ, ոչ ալ տեսակ մը կեանքը՝ ուրիշ կեանքի մը կամ խումբ մը բարեկամները կամ կարդ մը հաճոյքները ուրիշներուն նախընտրել է . սակայն ասոնցմէ շատ աւելի խորունկ ընտրութիւն մըն է : Յիսուս կը կոչէ զայս արդարութեան ընտրութիւնը, ճշմարտութեան և սիրոյ և հոգիի ազնուութեան ընտրութիւնը, մը՝ զոր արդարութիւն կամ ուղղութիւն կը կոչենք : Արդարութեան յատկանիշերն են խաղաղութիւն, ինքութիւն, առատաձեռնութիւն, խրախոյս, ուղղուն նուիրում, սէր և ճշմարտութիւն, և կամքի այնպիսի գիրք մը որ հակամէտ է ամէն այն բաներուն որոնք բարի ճշմարիտ և աղնի են :

Քիչ մը վերլուծենք հաստատ ընտրութեան մը ազդեցութիւնը նկարագիրի վրայ : Զոր օրինակ ենթադրենք թէ դրամ չահիլ է : Մարդ մը զայս կ'ընէ իր էն բարձր նպատակը : Բոլոր միւս ընտրութիւնները ի հարկէ ասոր ստորագաս պիտի ըլլան : Դրամ շահնլու նպատակը իր նկարագիրին կեղրոնն է : Իր գործածելու կարողեղած ամէն բանը ապահովելէ վերջ անկէտ աւելի ի՞նչ բարձունք ներու կրնայ մագլիլ : Ոչինչ, և ընչասիրութիւն, կծծիութիւն և անձնասիրութիւն վտանգներ են որոնք անոր ճամբուն վրայ կը կենան :

Ենթադրենք թէ հաճոյքն է կեանքի մը գլխաւոր նպատակը : Կը յիշէք կիւրենական դպրոցը որ Սոկրատէ քիչ վերջ երեւան ելաւ և հաճոյքը համարեց կեանքի նպատակը : Թէեւ այս դպրոցին առաջնորդները ջանացին առաքինութիւնը և հաճոյքը նոյն բանը նկատել, սակայն սոսկ սա իրողութիւնը թէ հաճոյքն էր դպրոցին դուանած նպատակը՝ զարմանալիօրէն կարձ ժամանակի միջոցին առաջ բերաւ Յոյներուն մէջ առաջին անաստուածը և առաջին յուետեար :

Կեղրոնական ընտրութեան զօրութիւնը նկարագիրի մէջ օրէն-

քի մը արտայայտութիւնն է : Յիսուս այս օրէնքին կ'ակնարկէ զանազան ձեւերով և զանազան պարագաներու մէջ : Պարզ օրէնք մը կ'երեւի : Այսինքն թէ նկարագիրի մը կեդրոնական նպատակը էն բարձր կէտն է : Կեդրոնական ընտրութիւնը բոլոր զօրութիւններուն կեդրոնն է : Հարկ չէ բացատրել այս օրէնքին բոլոր հոգերանական պատճառները, թէև անոնցմէ շատերը դիւրաւ կրնան գուշակուիլ, վասն զի բոլոր օրէնքներու արժէքը կը կայանայ ոչ այնքան իրենց պատճառներուն մէջ՝ որքան իրենց գործնական կիրառութեան մէջ : Մէկը որ սորված է լոյսը կամ ելեկտրականութիւնը կառավարող օրէնքները, կրնայ գործածել այս ոյմերը այնպէս ինչպէս չեն կը նար գործածել անոնք՝ որոնք չեն գիտեր օրէնքները, և օրէնքին պատճառներէն աւելի արդիւնքն է որ սովորաբար մեր ուշադրութիւնը կը գրաւէ : Եթէ օրէնք մը աղէկ գործէ, ուրեմն ճշմարիտ օրէնք մըն է, և անոր հիմը եղող պատճառները յաճախ կը յայտնուին երր մէկը շարունակէ գործածել օրէնքը և զայն աւելի լաւ հասկնայ : Ընտրութեան օրէնքին նկարագիրին վրայ ունեցած աղդեցութիւնը այսպէս ներկայացնել ճշմարտութեան հակառակ չէ : Ընտրեցէք բան մը իրը ձեր կեանքին կեդրոնական նպատակը, և բոլոր անկէ վար և անոր ստորադաս եղող բաները ձեզի պիտի աւելցուին : Ուրեմն եթէ մէկը էն բարձրը ընտրէ սահման չկայ աւելցուելիք բաններուն : Այս բաններէն ումանք յաւիտենական են և ոմանք կը վերաբերին անցաւոր պէտքերու . «Յանզի դիտէ Հայրն ձեր երկնաւոր թէ սլիտոյ է ձեղ այդ ամէնայն» : Սակայն ակնարկութիւն չկայ թէ արդարութեան վերաբերեալ յաւիտենական բաները ընտրելու մէջ այս կեանքին համար կարեւոր եղող բոլոր բանները պէսնք է զոհել : Ընդհակառակին, անոնք կ'աւելցուին : Յիսուսի նույն թուենք զանոնք : Սկսինք անոնցմէ որոնք էն ստորին կ'երեւին մեղի, այսինքն կերակուր և հանդերձ : Քիչ վտանգ կայ թէ խորհող, գառատիարակուած անձ մը այս լուսաւորեալ ժամանակին մէջ կերակուրը կամ հանդերձը ընէ իր կեանքին նպատակը : Ասոնք մեր հանգիստին համար կարեւոր տարրեր են, սակայն երբեք գերագոյն կարեւորութիւն ունենալու չեն մաքին մէջ մէկումը որ կեանքին սկիզբին մէջն է և կը փափաքի ընտրել էն աղէկը : Կերակուր և հանդերձ այնպիսի բաներ են որոնք ի հարկէ ստորադաս են, սակայն Յիսուս մասնաւորաբար կը յիշէ զանոնք աւելցուելիք բաններուն մէջ . հանդերձները գեղեցիկ են չուշաններուն փալիլուն հագուստին նման և կերակուրը այնքան յարմար և առատ է՝ որքան ընութիւնը կը հ այթայթէ երկինքի թաշուններուն օրէ օր :

կերակուր և հանդերձ դարձեալ անտարակոյս կը նշանակեն

կերնքի ամբողջ նիւթական կողմը, գոյութիւնը բոլոր այն բաներուն որոնք դրամ շահելու և դրամ վատնելու կը վերաբերին: Այսինքն, բոլոր այդ բաները կը յարմարին արդարութեան գերագոյն և էական լնարութիւնը ընելու: Շիտակ է որ այսպէս ըլլան. թերեւս ոչ թէ ծայրայեղ հարստութեամբ այլ մասամբ սրաի գոհունակութեամբ: Սոկրատ կ'ըսէ թէ՝ էն հարուստ մարդը էն սակաւապէտ մարդն է, և անսարակոյս մասամբ ներքին խմաստով է որ այս օրէնքին ճշմարտութիւնը կ'ապացուցուի կերակուրի և հանգերձի և բոլոր ասոնց վերաբերեալ բաներու մասին, վասն զի խաղաղութիւն և հոգիի գոհունակութիւն ինքնին հարստութիւններ են. այսու հանգերձ Յիսուսի խօսքերուն նշանակութիւնը չկրնար բոլորովին ներքին խմաստով առնուիլ, մինչ գաշտի շուշանները և երկինքի թուշունները ծայրայեղ գեղեցիութեան և համելստութեան մէջ կ'ապրին:

Այս նիւթական բաները նաև աւելցուելիք բաներուն էն բարձրերէն չեն. Յիսուս երկու աւելի բարձր բաներ յիշնց: Ասմայ առաջինն է հմտութիւն կամ իրերու արժէքը հասկնալու կարողութիւնն, որ կը նշանակէ մարմինը լուսով լեցնող աչքին մի միակ գործածութիւնը:

Միայն ֆիզիքական աշխարհին մէջ չէ որ բարձր մակարդակի մը վրայ կայնազները կրնան տեսնել իրենց շուրջը գոնուած էն հեռու բաները, այլ էն բարձր բաներու ընարութիւնը նոյն արդիւնքը կ'ունենայ իմացական աշխարհին մէջ, և կարողութիւն կուտայ վարքի ու բարքի զանազան ճիւղերը բաղդատելու և ուղիղները ընարելու: Բան մը այս հմտութիւնը այնքան առաջ չտանիր որքան բարձր և վսեմ նկարագիրի մը որոշ նպատակը, և գոհունակ հոգիի մը հանդարտութիւնը և քաջութիւնը, հոգիի մը որ իր մէջ խաղաղութիւն ունի: Սոկէ զատ, այս հմտութիւնը որ էն բարձրը ընարելու հետամուս կ'ըլլայ, միայն ծրագիրներու և նպատակներու չվերաբերիր, այլ կամաց կամաց հոգին կը դաստիարակէ կեանքի անտեսանելի կողմին վերաբերեալ բաներու մէջ, աղօթքի, երկըրպագութեան և Սստուծոյ սիրոյն. և զիտակից, անփոփոխ կարողութիւն մը հետզհետէ հասկնալու մարդուն հողիին մէջ Սստուծոյ հրահանգութիւնը: Երկըրդ զարմանալի պարգևուը որ աւելցուելիք բաներուն մէջ կը պարունակուի՝ է հոգեկան երկիւղէ աղատուիլ:

«Մի՛ երկինչիր, հօտ փոքրիկ, զի հաճեցաւ հայր ձեր տալ ձեղ զարքայութիւն:»

Բարձր կեղրնական լնարութիւն մը ներդաշնակութիւն առաջ կը բերէ ամբողջ լնութեան մէջ: Իմաստուններէն մէկը երբ կը խոկար տիեզերքին թաքուն զօրութեան՝ այսինքն հիմ եղող այն

ոյժին վրայ, որ բներեւոյթին ետեւ գտնուող իրականութիւնն է, զայն ներդաշնակութիւն կոչեց։ Այսպէս զարմանալի ներդաշնակութիւն մը կը գտնենք Յիսուսի խօսքերուն մեր միտքերուն թեւլաղբած պատկերին մէջ այնպիսի կեանքի մը մասին, որուն կեդրոնական ընտրութիւնն է Աստուծոյ թագաւորութիւնը և սնոր արդարութիւնը։ Անձկութիւն չկայ անհրաժեշտ նիւթական բաներուն համար, վասն զի անոնք հայթայթուած են։ Կեանքի գեղեցիկութիւնը այնքան մնէ որ քոր կը վայելեն դաշտի շուշանները և երկնքի թռչունները, և բոլորը պսակուած է հմտութեան պայծառութեամբ մը որ լոյսի կը նմանցուի, և վտիսէ բոլորովին զերծ ըլլալ կ'ընկերանայ անոր։

Հոգիի ներդաշնակութիւնը երջանկութեան միացած է։ Երիտասարդութիւնը յաճախ էն երջանիկ ժամանակը կոչուած է, սակայն ի հարկէ այնպէս ըլլալուն կը տարակուասիմ, վասն զի երիտասարդութիւնը յաճախ չփոթած է թէ ինչպէս խմաստութեամբ ընտրէ, և կը խոսվի իրեն ներկայացող բարոյական խնդիրներուն պատճառաւ։ Ապագան անորոշ կ'երեւեի և միջավայրին այլեւայլ արժէքները չեն հատկուած իրենց ուղիղ վերաբերութեամբ։ Միշտ գիւրին չէ մէկու մը համար իր տեղը գտնել ընկերական յատակագիծին վրայ, կամ դանելէ վերջ համինալ թէ ճիշդ ի՞նչպէս պէտք է զայն լեցնել։ Եթէ, սակայն մէկու մը էն խորին կեանքին կեդրոնական ընտրութիւնը ուղիղ կերպով կատարուած է, երջանկութիւնը պիտի ածի երբ ուրիշ բաներ անոր ուղիղ վերաբերում ունենան։

Այս քոլէնէն հարիւր վաթսուն շրջանաւարտուհիներ ելած են։ Ասոնց մէ շատերը յաճախ տեսնելու հաճոյքը կ'ունենամ, և գրիթէ առանց բացաւութեան տարուէ տարի զանոնք յարածուն երջանկութեան մէջ կը գտնեմ։ Ոմանք տեսած եմ իրենց տուներուն մէջ գեղեցիկ բարեկիրթ զաւակներով, խնամով կանոնաւորուած ընտանիքներով և ընդարձակ և ճոխ ընկերական կեանքով մը։ Ոմանք կը տեսնեմ թէ իրենց պաշտօններուն պարտականութիւնները հաճութեամբ կը կատարեն, տարուէ տարի աւելի ընդարձակ տեղ մը կը լեցնեն օգտակարութեամբ։ Ոմանք դեռ կ'ուսանին ապագայ կրթական գործերու պատրաստութեան համար։ Քոլէնի մը շրջանը աւարտելով մէկու մը կեանքը իր առջև չպարզուիր բոլոր մասնամանութիւններով, այլ մեծ մասամբ պարապ էջ մըն է և ապագայ կեանքին առաջին տարիները շփոթեցոցիչ կրնան ըլլալ։ Սկիզբէն, սակայն, բարձր և ազնիւ կեդրոնական նպատակ մը կրնայ գիւրացնել ամէն օգտակար գործ և զանոնք միացնել և կեանքի մէջ ներդաշնակութիւն աւած բերել։ Աստուծոյ թագաւո-

բութեան, սրբութեան և ձշաբառութեան վերաբերեալ բաներու ընտրութիւնը կը կերցնէ հոգին աւելի բարձր մակարդակի մը և կեանքին կը պարգևեէ լոյս, հոգին՝ քաջութիւն և բոլոր պղտղիկ ընտրութիւններուն խաղաղութիւն։ Աւելի բարձր մակարդակի մը ելելը բոլոր ստորին բաները ի յայս կը բերէ, այնպէս որ այլեւայլ ուզգութիւններու ճամբանները սրմաք առաջ խառնաշխոթ էին, հաւանակութիւն ըոլորն ալ պայծառօրէն կ'երեւին և ուզիկ բաները կիրան

ընտրութիւն :

Երջանաւարտ կարդին անդամները :

Մեծ վատահութիւնով է որ ձեզ աշխարհ կը զրկինք, վասն զի դուք փորձուեցաք այնպիսի կերպով մը որ ասկէ տաւաջ ուրիշ ո՛ և է կարգ երբեք փորձուած չէր։ Դժուարին պարագաներու մէջ գտնուեցաք և անսնց յաղթեցիք։ Տեսանք ձեզ տագնապի ժամանակ յանկարծ ջուր կրելու կանչուած եթէ կարելի էր ձեր սիրական քոլէնին հրդեհը մարելու համար։ Զղային վախ չցուցուցիք, այլ ձեր էն հանդարտ ուսուցչուններուն հաւասար հանդարտութիւն ցուցուցիք։ Տեսանք ձեզ երբ ձրան առաւուեան մը ցուրտ արշալոյսին անբաւականօրէն հագուած վերադարձաք քանդուած և հանդսաւէտութեան պայնաններէն զուրկ տուն մը, և տեսաք թէ ձեր բոլոր գոյքերը վճացած էին, ձեր գիրքերը և ծանօթակրութիւնները և այն անձնական իրերը որոնց համար այնքան հոգ կ'ընենք, գոցած էին։ Սակայն ուրիշներու կարեկցութիւն արտայայտող բաներ միայն լսեցինք ձեզմէ։ Արցոննք չտեսանք ոչ ալ գանդաստներ լսեցինք։ Այդ ժամանակէն ի վեր օրէ որ ձեզ տեսանք որ քոլէնին առաջնուան հայթայթած և առագային հայթայթել որոշած հանդիսաէն շան նուազ հանդստութեամբ կ'ապրէիք, և դժգոհութեան արտայայտութիւններ չլսեցինք ձեզմէ։ Այդ ժամանակէն մինչև հիմտ ձեր գործը շարունակեցիք փութաջան և եռանդուն հոգիով մը, և ինչ յուսազբկումներ որ դիսուածը ըերաւ ձեր երէց տարուան մէջ միայն մզիչ մը թուեցան ձեզի աւելի մեծ զուարիթութեան և խրախոյսի։ Կը կարծենք թէ շատ յարմարէք Աստուծոյ թագաւորութեան և անոր արդարութեան էն բարձր ընտրութիւնը ընելու եթէ արդէն այնպիս ըրած չէք։


Քոլէնին ապագայ աւելի փայլուն օրերուն մէջ, երբ ան նիւթական աւելի մեծ բաներ լնծայէ, գուք անոր յաջողութեան վրայ պիտի ուրախանաք, սակայն չնմ կարծեր թէ երբեք պիտի ցաւիք ձեր երէց տարուան փոփոխականութիւններուն համար, վասն զի ասոնք ձեզի տուին նկարագիրի ալ աւելի կը թուեթիւն և կեանքի դժուարութիւններուն դէմ քաջութեամբ մաքառելու կարողութիւն։ Ասորին անձնական համակրութեամբ և սիրով ձեզի ողիափ

հետեւինք, պատահ ըլլալով թէ ձեր կեամսքին ամէն մէկ տարին Աստուծոյ թագաւորութեան և անոր արդարութեան գեղեցկութիւնը և խաղաղութիւնը հետզհետէ ալ աւելի ձեր բոլոր փորձառութիւններուն կեդրոնական շարժառիթը պիտի ըլլայ:

Ռ. Հիսար

Թարգմ. Էլեջ Կ. ՔԵՐՈԲԵԱՆ

## ԱՌՏՆԻՆ ՏԵՍԵՍՈՒԹԻՒՆԸ



Թաւիշէ հազուսները պահել. — Ներկայ եղանակին, երբ ալ գիւղագնացութիւնները առաւել կամ նուազ սկսած են և լնդհանուր խուճապ մը կը տիրէ տան մէջ կարասիներու և ձմեռնային զգեստներու պահապանման համար, թերեւս աւելորդ չըլլայ հոս մէկ քանի գործնական կերպեր յիշեցնել մեր գեւատի ընթերցունիներուն, որոնք իրենց զգեստները ազատ պահել կը փափաքին ցեց և ուտիճներէ:

Առաջին եւ կտրեւոր խնամքը որ կրնայ տրուիլ թաւիշէ զգեստի մը, զայն աղէկ մը խողանակելն է. այդ բանին համար, աղէկ է որ շատ բարակ չոր աւազ նետուի անոր վրայ որ ապա կը վերցուի: Եթէ ցեխի արաւոններ կան վրան, նախ զանոնք շինել պէտք է, և յետոյ, տաք ջուր, ալքոլի և եղան մաղձի խառնուրդ եղող ջուրի մէջ թաթխուած բարակ խողանակով մը խողանակելու է դայն:

Խոդոս օձիքները մարել. — 100 տրամ ալքոլին մէջ 25 տրամ խոչըր աղ հալեցնելով (gros sel) խառնուրդ մը առաջ կուգայ. այս խառնուրդին մէջ խողանակը մխրճելով պէտք է շինել խողոս օձիքները:

Հազուսներու պահպանութիւն. — Արանց հագուստները, վերարկու են, աղէկ մը թօթուուելէ վերջ պէտք է կախուին հանդերձարաններէն: Զանոնք պահպանելու համար, ասիս գենիթով թրջուած սպունգներ պէտք է դնել դարակին մէջ և միշտ հսկել որ չչորսայ սպունգը, վասն զի շուտով կը շոգիանայ ասիթը: Կարելի է նաև թերեպանթին գործածել:

Մուսք հետեւեալ կերպով սովորութիւն ունին իրենց հագուստները պահելու: Կ'առնեն՝ 1 մաս սպանիսկան պղպել, 1 մաս քափուր, և 8 մաս ալքոլ 80°: Այս խառնուրդը մէկ երկու օր մնալէ վերջ կը դաին և հագուստներուն վիայ կը ցրցքնեն, ինչպէս նաև մուշապիներուն. յետոյ շատ հաստ ձերմակելէնով մը. կը ցոցեն զանոնք:

ՔՐԵՍՏԻՆԵ ՄԵԼԻՔԵԱՆ

## Ա Յ Յ Թ Ե Կ Ի Ն

— — — — —

Կիրասոնէն դարձիս սրոշեցի Պօլտոյ վարժարանները այցելել . ի հարկէ նախապէս ներայի վարժարանները պիտի ուզէի այց մը տալ, ոչ թէ անսնք աւելի սրտիս մօտիկ զգալուս՝ հօն բնակելուս համար, այլ ներան երթեւեկութեան ամէնէն մեծ զիւրս թիւնը ընծայելուն, որոն պէտք ունէր իմ յոզնած մարմինս, քանի որ ճամբորդութեանս խոնջէնքը իսկ գեւ առած չէի :

Իմ սիրելի ծննդավայրո, որոն կարօտը ա՛նքան րուռն կիրապով կ'զգայի, համենէս հինգ օր վերջ մեր թաղին Նիկաղոսեան վարժարանը այցելեցի . բայց գյեբախտար արձակման մատը մօտեցած ըլլալուն, ողաքը չկրցայ տեսչներ իրենց աշխատութիւններուն մէջ, բայց ի փոխարէն, վարժարանին անօրէնին հետ խօսելցեցանք, որ քաղաքավար ու ծայրայեղօրէն փափկանկատ անձնաւորութիւն մըն էր :

Ուսուցուհիները իրենց գործը աւարտելէ վերջ եկան տեսչարան, որոնց ներկայացուեցայ տեսչն միջոցաւ : Որքան ուրախ եմ, որ այս առմիւ ձանչցայ նաև մեր սրամիս երդիծարանունին Օր . Նինին :

Երեւակայեցէք, մեր սիրելի «Ծաղիկ»ին հետ ծաղկող մեր աղնիւ երգիծարանուհին հետ դէմ առ դէմ գտնուելու գեղեցիկ զուգագիրպութիւնը, անակնկալօրէն մանաւանդ, որքան կրնար զիս հրձուեցնել, զիս՝ որ անհուն բազմանք մը ունէի զինքը ձանչնալու : Սուածին առմիւ յիշեցի մեր հանրային միմոսին, Երուանդ Թօլայեանի Զատկի բացառիկ թիւնին առմիւ, զրած մէկ յօդուածը Օր . Նինին ուղղուած, որոն մէջ այնքան յաջողաւթեամբ պատկերացուցած էր, ինչպէս նաև ծշտութեամբ մեր սեւին պատուաբեր քրօնիկագրունին :

Աւելորդ կ'ըլլայ արդեօք զայն ներկայացնել իմ կարգիս Կիրասոնի «Ծաղիկ»ի բաժանորդներուն մեծամասութեանը, որ կը տարակուսէր Նինիի խակութեանը ու կը յամ սուէր ընդունիլ թէ կին մըն է ան, նոյն իսկ թօլայեանի Զատկի բացառիկ թիւնի մէջ զրած յօդուածը կարգալէ վերջ :

Ո՞հ, որքան կը բարկացնեն զիս կտրդ մը այրեր, որոնք այնպէս կը հաւատան թէ գրական սոմէն գերազանցութիւն իրենց ուսուին վերապահուած է, թէ իրենք անսպիւտ արարածներ են, ընդունակ ու ազբիւր ամէն կերպ մտաւորտկան յառաջդիմութեան, մէկ խօսքով եղական արարածներ, յստութիւնէն շւայլօրէն վարձարարուած : Ու այդպիսիներուն համար որքան ծանր է ենին ընդունիլ թէ «Ծաղիկ»ի սրամիս երդիծարանունին կին մըն է :

Այս', Նինին կին մըն է, կամ աւելի պարկեշտասուն օրիորդ մը, նրբահասակ, խիստ համակրելի մանկամարդուհի մը, ժպառուն, միշտ ժպառուն, որուն համար թերեւս այնքան գրաւեց զիս առաջին ոչ շատ երկայն, դժբաղդաբար սնչուչա, տեսակցութեանս առթիւ: Ռանչցայ զինքը անձամբ և ձեզ ուրախութեամբ կը ներկայացնեմ, կիրասանի հետաքրքիր բարեկամներս:

Պղտի՞կ յետադիմութիւն է ըսէք, խնդրեամ սա քսաներորդ դարուն մէջ ո և է տարակուսանք ինոջ մտաւորական զերազանցութեան համար մեր այր ընկերներու կողմէ: Այսօր ամէնէն մնծ հոգեբանները կ'ընդունին թէ կինը իր իմացականութեամբ կինայ հաւասարիլ այր մարդուն, թէ անօր չափ ընդունակ է մտաւորական զարգացման, միայն ինչ ինչ բնական պատճառներով կինը չէ կրցած այր մարդուն հաւասար յաջողութիւններ ձեռք բերել կամ աւելի Հայ կինը, քանի որ ամէն ատեն կը լսենք ազնիւ հպարտութեամբ օտար կիններու ձեռք բերած մտաւորսկան յաջողութիւնները:

Այս', ընդունեցէք, ո՞վ աղնիւ հակասեւեր, թէ Հայ կինն ալ կինայ և ընդունակ է ձեզի հաւասար մտաւորտկան բարձր մակարդակի մը վրայ գտնուելու, իսկ թէ այսօր չէ կրցած իմացական մնծ յաջողութիւններ ձեռք բերել, ատոր երբեք ինք պատախանատու չէ, իր յետադիմութեան պատախանատուութեան միծագոյն բաժինը ձեր վրայ կը ծանրանայ, վամն զի դուք ձեր կէսը կատարելազործուած տեսնելու պէտքը տակաւին, ցաւելով կու գամ խոստովանիլ, անշուչա, չէք զգացած լայնօրէն:

Սակայն հակասակ այդ ամէնուն, ձշմարիս աւաքինի եւ դաստիարակուած կիններ գտնուած են մեր մէջ ալ, որոնք բուռն կերպով ջանացած են մաքառիլ կին տարբին տդիտութեան դէմ, զգացուցած են ալէտքը կինջ մտաւորտկան գաստիարակութեան եւ ահա այսօր ազնիւ հպարտութեամբ մը կը խոստովանիմ թէ ներկայիս մէջ չեն պակսիր կիններ, որոնք բարձր արժանապատուութեամբ մը առցուն, կ'աշխատին իրենց այր ընկերներուն հաւասար բաժին մը ունենալ քաղաքալիթեան յաւաչդիմութեան մէջ, որուն իբր արդիւնք չէ կարելի նկատել արդեօք Ծաղիկի իբրեւ կանացի հանդէս երեւումը, մեր սրամիս նինինին փթթումը են. են.:

Այս', բաց է այլ եւս կիններուս համար ամէն պատուաբեր ասպարէզ, միայն խմաստութիւն ունինանք օգտուելու միծապէս մեր առջեւ գտնուած բարիքներէն:

ԶԱՊԵԼ ԶԱՔԱՐԵԱՆ  
Վարիչ Մանկապարտիզպանուի

## Օ Դ Ա

«Ե՞նչ կ'ըսէք սա օդին»  
(ամեն մարդ)

Երե բարին Աստուած կամեր,  
Ամսվեր չիհն ըլլար խսպան,  
Ո՛չ ալ երթե զո՞ն անձրեւեր,  
Փոքորիկներ չիհն ըլլար:

Տաժը ի՞նչ է չեր զիսցրւեր,  
Ոչ խղղուկ օդն, ոչ շնկաւուր,  
Երաշտուրինն ու պապակներ  
Մեր լանջերնուն չիհն տար հուր:

Երե կամեր Աստուած բարին,  
Երկրիս վլրան կր ցարդ յուծուած  
Մշքնողորդի զոկ իշկալին  
Մեծ մեկ խղնդիրն առեղծլրած.

Որ եր երկինք մը միատարր,  
Ուր ոչ ջրվիծ ըլլար ոչ հուր,  
Եւ չերմաշայն ալ միշ մընար  
Տասնընուրնին վլրան ամուր:

Ստորերկրեայ մանր ուղիներ  
Չերք խողովակ ցրամքարի  
Ոռոգեին հողին մեջ մեր  
Յանուած սերմերն ալ բանցարի:

Յետոյ հընց մ'անմիշապիս  
Հողին ներմեր բացած փոսեր  
Մեծ փողերովն իր յայտնատես,  
Չերմազովը շուտ հոն հոսեր:

Ուրիշ կերպով ըլլալու եր! . . . :  
Բայց մեր գունին մեջ անկայուն  
Առ հասարակ կ'ուրանան դեռ  
Ստոյգ պատճառն այս ամենուն:

Անոնք որ միշ կը մըտածեն  
Առանց ձիզի, անհոգ, թերեւ . . . ,

Հովանոցի վաճառողեն  
Կը կարծեն սօթն ու զո՞ն անձրեւ:

Տուրտեր կան՝ մուշտակներու,  
Երգի համար՝ բիջն անսահման  
Եւ կայծակն ալ՝ միշտ ահարկու,  
Ապահովող ընկերութեան:

Բայց ո՞չ: Երե անցելոյն մեց,  
Տերեն՝ որ յուզեր իր մ'անօգուտ,  
Բզմեզ օժտեց երերով զէց,  
Որ մերը բոց տայ, մերը չուր պուտ պուտ,

Երե տուաւ չորս եղանակ  
Տարեցոյցներ, աստեղագիտ,  
Գիտուններ շատ, ախտազուշակ,  
Օդաբաններ յոյժ նրբադիտ,

Երե տուաւ մեզ արեւոյց  
Եւ ծանրաշախն յար դափնակուն,  
Բամին, սիրեն օդայարոյց,  
Եւ հողմնացոյցն ալ դողդոցուն,

Օդն այսօրուան, օդը վաղուան,  
Օդը աղեկ, օդն յոռեզոյն,  
Օդ՝ որ պիտի տիրե համայն  
Մեր աշխարհի հինգ մասերուն,

Պատճառն այն է որ մենի անյանգ,  
Առասօրեն, անփոփոխուն,  
...հօսակցութեան նիւր ունենամից  
Այցելութեանց մեր պահերուն...:

Միկել ԶԱՄՎԹՈՒՄ

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՐԴԻ

Ա. Ա. Բ Ժ Ո Ւ Հ Ի Կ Շ Ո Ւ Զ Ո Ւ Ի Կ

Սամսոնի Ազդ. Նախակըթարանին համար վարժուէի մը կ'ուզ-  
ուի, իբրեւ ընդ. դաստիարակուէի որ գիտնայ հայերէն, ֆը-  
րանսերէն և ձեւ ու կար: Գոհացուցիչ ամսական: Գիմնիլ Խմբագ-  
րանուն:

# ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

(ԴՐՈՅԱԿԱՆ ՔՆՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ)

## ԶՈՐԵԳՇԱԲԹԻ

Ո՞ւֆ... ոս դպրոցական քննութիւնները։ Հաւատացէք որ  
ճիւաղային, սարսափելի, ահաելի է այս եղանակին, այս օդին,  
զբուխն հարիւր աստիճան վեր այս տաքութեան նստիլ քննուկ կամ  
քննուիլ։

Եւ ո՞ր անսիրտը հնարեր է այս չնաշխարհիկ գիւտը, տէր  
Ասուուած։

Եթէ աշակերտ ըլլայի ևս՝ կ'երդնում որ այս օրերւն մէջ,  
փախուստ պիտի տայի գպրոցէն, խոկ եթէ անգութ ճակատագիրը  
զիս վարժապետ ստեղծած րլլար, գիտէ՞ք թէ ի՞նչ կ'ընէի քննու-  
թեանց միջոցին, խորունկ, շատ խորունկ քունով մը կը մրագէի,  
Սեպտեմբեր մէկին արթնալու պայմանաւ։

Պաշտօ՞նդ սակայն պիտի հարցնէք թերեւս, ա՞ն ասոր վրայ  
խորհին անգամ աւելորդ յողնութիւն մըն է, բաւ է որ աղնուա-  
շու՞ք հոգարածուի մը առջեւ՝ երկիւղած, շատ պատկառելի խո-  
նարհութիւն մը ընէ ո և է վարժապետ մը կամ վարժուհի մը։

Սակայն ամէն պարագայի մէջ աշակերտին վիճակը աւելի  
յուսահատական է։

— Օրիորդ, դասերուս պիտի օգնէ՞ք, անանկ չէ՞։

— Միւսու, գմուար հարցումներ պիտի ընէ՞ք։

— Մայրիկ, քննութիւններս լմնայ նէ վեց ամիս պիտի հի-  
ւանդանամ։

— Երանի թէ քննութեան օրը մեռնէի։

— Ասուուած իմ, կը խենդնամ կոր, ո՞ր դասս դատրաստեմ,  
հայերէնս, թուարանութի՞ւնս, արտասանութի՞ւնս։

— Սա գիտութիւնը ո՞ր ապուշ մարդը հնարեր է արդեօք։

— Կը խաշինք կոր, բայց խենթենալիք բան է ասիկա։

— Բնաւ ախորժակ չունիմ ճաշելու։

— Սյս գիշեր կօշիկներով քնացեր էի, քերականութիւնս կը  
պատրաստէի, քունս տարեր է, առատուն կօշիկներով արթնցայ։

— Աչքերս չեն բացուիր կոր, երէկ գիշեր լուսցուցի թարգմա-  
նութիւններու սորվելով։

— Ահ, սա աշխարհաղբութեան դասատուն խեղդէի։

— Երազիսութեան դասատուն հլւանդանար չի դար։

— Կրօնքին հայր սուրբը հարսնիքի երթար չի դար։

Տակաւին թուե՞մ աշակերտներուն մաղթանքներն ու հառաջանքները, ձայնարկութիւնները, լացերն ու կոծերը, ո՞րը ըսեմ սակայն :

Մէկը չի ճաշեր, մէկուն քունը չի տանիր, ուրիշ մը կը մոռնայ կօշիկները հանել, մէկալը կը հիւանդանայ, մէկը կը հազայ, ուրիշ մը կ'աղօթէ որ գասատոները հիւանդանան, բայց ինչո՞ւ Աստուած իմ, ինչո՞ւ : Որսովնետեւ այս տաք օդին, անպատճառ պէտք է որ գպրոցներու մէջ, քննութիւնն ըսուած, անտանելի, սարսափելի, ձանձրացոցիչ, նեղացոցիչ գործողութիւնները կատարուին խեղճ աշակերտներուն վրայ :

Եթէ երկվայրկեան մը, Ուսումնական Խորհուրդին կանանչ սեղանին առջեւ ինձի ալ աթոռ մը տային, հոգ չէ թող փայտէ ըլլար, գպրոցակեան քննութիւնները ջնջելու մեծագոյն իմաստութիւնը պիտի գործէի, այդ պարագային չէ՞ք յուսար որ, Հայ մանկաւոյն մեծ բարիք մը ըրած պիտի ըլլայի :

Եւ քանի որ այդ Խորհուրդին մէջ բազմելու իրաւունքը չունիմ, ուրեմն ո՞վ յարգելի անգամներ Պատ. Ուսումն. Խորհուրդին, դուք որ այնքան վարժուհիներու, վարժապետներու արցունքներ սրբած էք, վայրկեան մը զիս մտիկ ընկելու չնորհն ըրէք. ձեզմէ ո՞չ վկայական կը մուրամ, ո՞չ ալ կարօտ ուսուցիչներու մնաւուկէն դրամ, ոչ ալ պաշտօն ո և է վարժարանի մը մէջ, միայն, հեռուէն հեռու ձեր նուիրական սեղանին վրայ պըղտիկ, շատ պլատիկ ինսդրանք մը պիտի դնեմ, որ ինոչական զգայուն հոգիէ մը բղիած ըլլալուն համար կը յուսամ թէ չէք մերժեր :

Ուրեմն, ինսդրանք արտայայտող բոլոր բառերուն ամենէն յուզիչներովը կ'աղաչեմ որ սա գպրոցակեան քննութիւնները վերջացնէք :

Չեմ զիտեր թէ Դուք և քննիչ մարմինները ի՞նչ ձիւաղային ուրախութիւն կը զգաք, ի՞նչ տեսակ չար զուարթութեամք կը ճառագայթէք, երբ անդին խեղճ պէտէքները, գնդակ խաղալու տարիք ունեցող տղաքը կը չարչարէք, անոնցմէ պահանջելով բոլոր տասը ամիսներուն մէջ սորովածնին :

Կուղէ՞ք որ անկեղծութեամք ըսեմ գիտցածներս : Զարամիտները անանկ կ'ըսեն որ դուք ձեր աշակերտութեան ատեհն շատ չարչարուեր էք եղեր, հիմակ ալ դուք աշակերտները կը չարչարէք քննութիւններով, վրէժնիդ առնելու համար : Կամ խոստվանեցէք որ այս ինթագրութիւնը ճիշդ է և կամ սա քննութիւնները վերջացուցէք :

Ն Ե Կ Ի

 Նիւթերու առաւտութեան պատհառով յաջորդ շաբաթան մեաց Հաշուական Հանձարը : 

# ԵՐԿՈՒ ՔՈՅՑԻ ԵՐԱԿ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՀԱՆԴԵՍ

Բերայի Ա. Երրորդութիւն եկեղեցին մէջ, երկուշաբթի օր հետաքրքրաշարժ հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ զորգի ծանօթ վաճառական Յակոբ էֆ. Թօփալեանի՝ ընդ Օր. Եագութ Գ. Տատեանի և մանիքաքթիւրի ծանօթ վաճառական Հայկ էֆ. Ճամուղեանի՝ ընդ Օր. Երուսեակ Գ. Տատեանի կրկնակ պսակագրութեամբ երկու փեսաներու եղբայրներուն՝ Թօփալեան Կարապետ և Ճամուղեան Կարապետ էֆ. ներուն:

Աւարատումէն ետք պսակի արարողութեան, որուն կը նախագահէր Բերայի քարոզիչ Տ. Հմայեակ Սրբազն իր շուրջն ունենալով Տ. Գէորգ Ա. Եպիսկոպ. Երէցեան և բազմաթիւ վրդ. ներ ու ք. ներ, Տ. Երէցեան Սրբազն պարագային յարմար գեղեցիկ քարոզով մը ամուսնութեան խորհուրդը բացատրեց և սրոտդին բարեմազթութիւններ ուղղեց նորապսակ ամոններուն:

Յետոյ հարսնեւորները առաջնորդութեամբ Տէր և Տիկին Յակոբ էֆ. Թօփալեանի և Տէր և Տիկին Հայկ էֆ. Ճամուղեանի, ուղղուեցան Սրլանտիս սրահը, ուր լիառատ շքասեղան մը արարագրելի եղած էր հիւրերուն:

Մեր ջերմագին չնորհաւորութիւնները :

\*

Երկուշաբթի օր, Բերայի Ա. Երրորդութիւն եկեղեցին մէջ վայելուչ հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ Գեր. Տ. Տիրայր վրդ. Մարգարեանի և Պատրիարքութեան էֆ. Մարգարեանի՝ Օր. Սաթենիկ Զէքիմեանի հետ պսակագրութեան հանդէսը, կնքահայրութեամբ Տ. Տիրայր վրդ. ի, որուն կողմէ կը փոխանորդէր Տ. Արիստակէս քնն. Վարժապետեան: Պսակի արարողութեան կը նախագահէր Բերայի քարոզիչ Տ. Հմայեակ Սրբազն, իր շուրջն ունենալով վարպապետներ ու քահանաներ: Նախագահ Սրբազնը գեղեցիկ քարոզով մը երջանկութիւն մազթեց նորապսակ ամուլին որ Սրուեստանոցի սրահին մէջ ընդունեցաւ յետոյ ներկայ հրաւիրեալներուն չնորհաւորութիւնները:

Մարգարեան ընտանիքը վայելուչ առաջնջականութեամբ մը պատուանիլիք հարմնեւողները որոնցմէ շատեր նուէրներ բերած էին չնորհալի հարսին: Ա. Պատրիարքն ալ թանկարժէք մատանի մը նուիրած էր:

Մաղիկի չնորհաւորութիւնները այս ուրախ առթիւ Մարգարեան ընտանիքին:

## ԿԵՊԻ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՈՒՔՋԸ

Մաղիկի նախորդ թիւով՝ Կեղը. Վարժարանի շրջանաւարսնեւ բուն փրամսաւերին լեզուի մէջ ունեցած ապիկարութիւնը չեշտող հաստածին իբրև պատասխան, նոյն հաստատութեան ուսանողներէն մին, մէկ սիւնակ զրաբանութիւն լեցուցեր է Սուրհանդակի երէկուան թիւին մէջ, որուն էջերը բաց են միշտ արգէն նմանութիւնակ խեղճ պաշտպանողականներու համար :

Պիտի ուզէինք հարկ եղած պատասխանը տալ Կեղրանականի այդ ողորմելի պաշտպանին իւրաքանչիւր փաստերուն!, եթէ կարենայինք բան մը հասկնալ իր զրածէն, որ հայերէն տառերով զըրուած կատարեալ չինարէն մըն է :

ԺԱՄՄԱՆԱԼԻՄ. — Աղն. Տիկին Զարուհի Միհրան իւան Գալֆաւ ևան որ Աղեքանովրիայէն Պօլիս եկած էր օգափոխութեան համար, իջեւանած է Թարապիտ Թօքաթլեան պամողոկը :

Յաւօք կը ծանուցանենք թէ Ս. Յակուայ Որրանոցի Խնամակալութեան գործն և յարգուած անդամներէն Գորեան Յակում էֆ. դժբաղդութիւնը ունեցաւ կորսնցնելու իր եղբայրը

## ՍԻՄՕՆ Էֆ. ԳՈՐԵԱՆ

որ յանկարծական մահուամբ կնքած էր իր մահկանացուն երկուշաբթի օր :

Հանգուցելոյն յուզարկաւորութիւնը հանդիսաւթեամբ տեղի ունեցաւ երեքշաբթի օր Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին մէջ, ուր իբր յուզարկաւոր համախմբուած էին Դորեան ընտանիքին համակիր բաղադրամիւր անձնաւորութիւններ թէ՛ Հայ թէ՛ օսարազգի :

Մեռելական հանդէսին կը նախագտնէր Բերայի քարոզիչ Տ. Հմայեակ Սրբական իր շուրջն ունենալով վարդապետներ ու քաշ հանաններ : Եկեղեցական արարողութիւններէ ետք, որոնք ներդաշնակորէն աեզի կ'ունենային Բերայի գալիքներուն մասնակցութեամբ, դադաղը գուրա հանուեցաւ եկեղեցին թափորով որոն առջեւէն կ'երթային Ս. Յակուայ Որբանոցին սաներ, ի յարգանս հանգուցելոյն եղբօր :

Ապա, դադաղը շքեղ մեռելակառքի մը մէջ գրուելով փոխագրուեցաւ Պալքքլը Ազգ. գերեզմանատունը ուր ամփոխուեցաւ հանգուցեալին մարմինը :

Խմբագրութիւնու իր խորին ցուակցութիւնը կը յայտնէ այս ախուր առթիւ Դորեան ընտանիքին :



## ՔԱՂՋՏԻՄԻՆԻ

ՔՌԵՄԼ

ԵԿ

ԲՈՒՏՈԱՆ

Բարիզի բժշկական կանոն  
ուն վկայեալ քիմիագէտ Մ.  
Ֆ. Ա. Ս. Փ. կողմէ պատրաստը-  
ուած:

Քաղութէմինի բուտոան և քոչմը մեծ համբաւ կը վայելին իրենց հաճելի յատկութիւններուն համար: Առանց վերապահութեան կարելի է ըսել թէ ասոնք այս կարդի պատրաստութեանց ամենէն գերազանցնեն: Քաղութէմինի քոչմը ամէն տեսակ օճառէ աւելի լաւ կը մաքրէ մորթի: Երբ ամէն օր գործածուի գեղեցկութիւն, թարմութիւն և առուգութիւն կ'ընծայէ արտաքին երեսոյթին: Իսկ քաղութէմինի բուտոան ալ այս գեղեցիկ արդիւնքները կը լրացնէ, ճերմկցնելով զէմքը բնական կերպով մը:

Այս աննման քոչմը և բուտոան կը ծախուի Բերա, Պօն Մառ-  
չէ, Կալաթա, Թիւնէլի փողոց Մ. Հիսարի, Սթանպօլ, Եէնի ծամի,  
Մ. Քէնանթէս Հաճօրութիւն և Մահմուտ Բաշա, Մ. Քոսթաքի Մի-  
խայիլիտին վաճառատունները:

4-25

## ՀՐՉԱԿԱԻՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

Խ Ա Զ Ի Կ Ժ Ա Մ Կ Ո Զ Ե Ա Ն  
Պօլիս, Պանչէ Գաբու, Պօղաջամին դեմ, Սրանայօլ խան  
թիւ. 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաւոր գիրք մը գրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիք-ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ոեւէ ցաւ զգացնելու, մինթարթի մէջ կը հանէ փտտած և ամէնէն դժուա-րին ակուանները Առջեւի փտտած ակուանները առանց հանելու ար-մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-նեցող պտուտակաւոր ակուաններ: Բերնին ետեւի կողմը լեցուիլը անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուոսներ կ'անցընէ: Նաեւ քառչուի, բլաթինի, ոսկի վրայ շարուած տկ-ռաներ կը շինէ բնականին յար եւ նման:

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուանրութիւն, Ուղամտութիւն եւ Մաքրութիւն ինչ որ ան-  
հրաժեշտ պայմաններ են ատամնաբոյժի մը համար:

Զ Ա Փ Ա Խ Ո Ր Գ Ի Ն

Վկայեալ աղքատաց ճրի

33-50



## ԱՐԹԱՔԻ Ա. ԽՈՒՄԱՐԵԱՆ (Ս. ՍԵՂ. Ն. ԳՈԲԾ)

Մեծ Շուկայ, Գալիքաբնար, Նուրի Օսմանի, թիւ 5 եւ 11

Երկար տարիներէ ի վեր հանրութեան վատահութիւնն ու համակրութիւնը զրաւած այս զոյգ մը վաճառատունները, վերջին նորաձեւութեանց համաձայն, զարդարուած են վերստին ամէն տեսանկ ասեղնագործութեան եւ արդուզարդի վերաբերեալ նիւթերով։ Ի մէջ այլոց կը գտնուին Բարիդի առաջնակարգ Փապրիգաներու զանազան ապրանքներ, շաա մը դպյներէ բազկացեալ գորտոնէ, ֆոփէ, շինիլ, լուացքի համար եւ անարատ մնալու պայմանաւ, վաճառատան զլիսաւոր սպառման նիւթը եղող Տ. Մ. Տ. նիշով մետաքսներ, քօթօններ, Փիշուի, գորգի եւ զանավայի բուրգեր, գորգերու եւ բարձերու համար սթամբաններ, էթամին եւ պարզ զանազաններ, շինիլ գորտոն եւ փիւսկիւլ, կլապտան, սրմա, գոյնըզգոյն փուլ եւ թրթր, մետաքսէ եւ սրմայէ պիւ.քմէններ եւ գորտոններ, ինչպէս նաև աթլազ, թաւիչ եւ ասոնց վրայ խիստ ճաշակաւոր ասեղնագործուած վերմակներ, բարձեր, ծրաբներ, բանթուֆներ, գասգէթներ թէ՛ պատրաստ եւ թէ՛ յանձնարարութեամբ։

Ասոնցմէ զատ կը գտնուի նաեւ Եւրոպայի առաջնակարգ հոտեղինաց Փապրիգաներու, ինչպէս Բինօի, Հօպիկանի, Ռօժէ Կալէի եւ Ժէլէ Փոէսի ամէն տեսակ էքսթրէններ, բուտուաններ, օ տը քօլօններ, ակոայի փոշի եւ ջուր, աճառներ, մազի ներկ եւ արդուզարդի նիւթեր։ Նաև Թէյրս Տայմբնու վաճառատան ապրանքներէն զանազան գոհարեղիններ։

Վաճառատունը կ'ընդունի նաեւ օժիտի համար խիստ ճաշակաւոր եւ նուրբ ասեղնագործութեան ամէն տեսակ յանձնարարութիւններ ամենագժարանամ յաճախորդներէ, սրմայով, մետաքսով կամ քօթօնով, սրոնց համար մասնազէտ գծագրիչ մը պատրաստ է միշտ հոն։

Դիները գիւրամատչելի եւ վարժարանաց համար մասնաւոր զեղչ։